

Բ Ե Չ Մ Ե Ա Լ Գ

Օ Ր Ե Գ Ի Ր

ԲՆԱԿԱՆ, ՏՆՏԵՍԵԿԱՆ ԵՒ ԲՆԱԵՍԻՐԵԿԱՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ը 8

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 24.

1843

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ղեկնի ածուխ :

ՆԱՅԱՍՏԱՆԻ համար շատ եւրոպացի ճանապարհորդներ կրտսն, թէ աշխարհիս մէջ էն բարձր դիրք ունեցող՝ երկիրն է. անոր համար թէ և բարեխառն կլիմայի տակ կլիսայ, բայց իրեն ցուրտը խիստ սաստիկ է. չորս հինկ ամիս միակերպ ձմեռ կըլլայ, և լեռնոս տեղուանքը անտանելի ձիւն ու սառնամանիք : Ըսանկ ցուրտ երկրի մէջ չեն կրնար ծառերն ու անտառները ինչպէս որ պէտք է մեծնալ, և շատ տեղ՝ ինչպէս է Կարնոյ գաւառը՝ ընդարձակ դաշտերուն մէջ հազիւ մէկ քանի ցած ծառեր թուփեր կըտեսնուին : Ըս բանը միայն մեր օրերուն դիպուածական բան չսեպուի . վասն զի մեր պատմիչներէն զատ Ստրաբոն ու Պլինիոս ալ սանկ կըվկայեն, և ասոր պատճառը ցրտութիւնը ըլլալուն մէկ բնագէտ մը չտարակուսիր :

Յայտնի է թէ ան կողմի բնակիչները վառելու համար անտառ ու փայտ չունենալով ինչ խեղճութեց

մէջ կլիսային՝ թէ որ իրենք մտածած չըլլային զանազան հնարքերով ցրտին դիմացը առնելու . վասն զի նախ իրենց տունը թանձր ու հաստ հողէ պատերով ու ծածքերով կըլինեն, որ դրսի ցուրտը ներս չթափանցէ : Արկորդ, իրենց տանը մէկ կամ շատ շատ երկու լուսամուտ կըբանան, ան ալ հազիւ կրնան թղթով կամ մագաղաթով պատել ու դրսի ցուրտը արգիլել : Արրորդ, տուները ընդ հանրապէս գետնի վրայ մէկ յարկ՝ ըլլալով, տանը մէկ դին կենդանիներ կըկապեն, որ անոնց տաքութեամբ իրենք ալ պաշտպանին . իսկ թէ որ տուներնին կրկնայարկ է, տակի յարկը եզներու բնակութեանը համար պահած է՝ որ պէս զի վրայի բնակարանն ալ տաք մնայ : Չորրորդ, կերակրի համար վառելու փայտը կամ ածուխը խիստ սուղ ըլլալուն՝ շատ անգամ պաղ ու տեղիքներով կանցընեն, և կերակուրը եփելու համար ալ ձեռնաթար կըգործածեն, ան ալ ինչպիսութեամբ :

Ըս կողմանէ շատ նեղութիւն կը

1 Երկրի մը դիրքը կամ բարձրութիւնը չափելու համար միշտ ծովուն երեսէն սեպելու է :

քաշին ատենով Ռիտանիոյ ժողովուրդներն ալ. բայց ետքի տարիներըս գետնի ածուխով իրենց կարօտութիւնը լեցրնելէն ետքը, հիմա ուրիշներուն ալ վայելել կուտան: Արեւնայ թէ մեր երկիրներն ալ աս կողմանէ հարուստ պիտի ըլլայ. բայց կրճնայ որ մեր ազգին ուսումնականները մասնաւոր ջանքով փնտռեն ու գտնեն, և օսմանեանց ու ռուսաց տէրութեան դիմացը արդիւնք ցուցնելով իրենց կարօտ եղբարցը պիտոյքը լեցրնեն ու խեղճութիւննին վերցրնեն:

Հիմա նայինք թէ ինչ է հանքային ածուխը, և անոր վրայ ինչ գիտելիքներ կան:

Վետնի տակէն կելլէ փխրուն քարի տեսքով սև ու ձիւթի պէս փայլուն նիւթ մը, որ կրնայ բռնկիլ ու կրակ դառնալ. աս տեսակ հանքը կը սուրի գետնի ածուխ, և տնտեսական գործածութեց շատ պիտուական է:

Վետնի ածուխը իրեք տեսակ կըլլայ. քիւղային կիպարարտ ածուխ, չոր ածուխ, և դիմահար ըսուած ածուխ: Վաղայինը փայլուն սևութի մը ունի, դիւրավառ է, և մէկ քառակուսի ոտնաչափը 91 լիտր կըկշռէ. վառելու ատեն եփելու պէս կուռի, կը հալի, և բոլոր կտորը մէկ զանգուած կըլլայ. բոցը ձերմակ է, տաքութիւնը խիստ սաստիկ, և ծուխին հոտը գանելի չէ: Վսիկայ ամէնէն ազնիւ տեսակն է որ ամէն տեղ չգտնուիր, և մէկալ տեսակներուն նայելով շատ սուղ է:

Չոր ածուխը առջինէն աւելի կոշտ ու կարծր է, և դժուարաւ կըկոտորուի. գոյնը մէկալին չափ սև չէ. աւելի դժուարաւ կըվառի, ամենեւին չուռի, բոցը դեղնի ու կապուտի կըզարնէ, և ծուխը գարշահոտ ու անախորժ կըլլայ:

Վիմահար ըսուած ածուխը աւելի դեղնագոյն է, դիւրաւ կըկոտորուի և ամէն մէկ կտորին ձևը խորանարդ կըլլայ. դիւրավառ է, բոցը պայ-

ծառ, և ջերմութիւնը թոյլ. ասոր մէկ քառակուսի ոտնաչափը 86 լիտր կըկշռէ: Վս տեսակ ածուխն ալ շատ տեղ չգտնուիր:

Չգիտցուիր թէ գետնի ածուխին սկիզբը ինչ է. հիմակուան երկրաբանները զանազան կարծիքներէն ետքը միաբան կրնգունին թէ ածուխին սկիզբը փայտ պէտք է ըլլայ. և իրենց կարծեաց հաստատութիւն կըսեպէն ան՝ որ շատ անգամ ածխահանքերու մէջ գտնուած են մեծամեծ ծառեր ամբողջ մնացած, և բոյսեր՝ ձիւղեր՝ տերեւներ, որոնց ամէն կտորը ածուխ դարձած է, քովի ածուխներուն նման ամենեւին: Վսկէ զատ ածուխին մէջի ձիւթային մասունքը զատելով կըտեսնուի որ մնացած նիւթը բոլորովին նման է հասարակ փայտի բաղկացուցիչ նիւթերուն, և քիչ մը աւելի ալ ամոնիաք կըգտուի: Վայց թէ ինչպէս կրնայ ըլլալ որ այսչափ մեծամեծ հանքերուն սկիզբը փայտ ըլլայ խելք չհասնիր. իսկ բնագէտները կերպ կերպ մեկնութիւններ տալով և իրենց կարծիքներուն հաստատութե բաւական պատճառներ գտնելով կըսեն թէ ածխային կազմութենէն առաջ երկրիս վրայի ծառերը հսկայաձև ու մեծամեծ ծառեր էին, մանաւանդ Քոթեր՝ ըսուած ծառերուն տեսակները. և ո՞ գիտէ, կըսեն, ինչ դիպուած է աս ծառերը կոտորուելով ջրերու մէջ մնացին, ու ձիւթային ջրերէն ածուխ դարձան: Սակ ամոնիաքին համար ալ կըսեն թէ ան ջրերուն մէջ ուր որ փայտերը մնացած են կըգտնուին եղերնաւ շատ կենդանիներու սատակներ:

Հիմա տեսնենք թէ գետնի ածուխը ո՞ր տեսակ հողերու մէջ կըգրտուի, և ինչ նշաններով կրնանք գրտնել իրենց հանքը:

Ա. Վիտնալու է որ գետնի ածուխը ամէն հողի մէջ չգտնուիր, ոչ էն հին հողերու այսինքն կրանիթի կամ

1 Գ.Վ. Fouger.

ուրիշ հրային հողերու, և ոչ էն նոր կրային հողերու կարգերուն մէջ. հապա կրգտնուի միայն հին կրային կազմութեանց ու կաւային հողերու մէջ: Եւ աս հողերը ճանչնալը ուսմամբ պէտք է սորվիլ:

Բ. Ընդունի հանքը գետնին երեսէն շատ խորունկ չլլար. հանքին թանձրութիւնը տեղ տեղաւելի՝ տեղ տեղ պակաս է, և խիստ ազնիւ տեսակ հանքը ձորերուն քովերէն կելլէ, և կերեւայ թէ ատենով հոնտողուանքը վազուկ ջրի կամ լճի եզերք են եղեր:

Գ. Կտրրտած կամ նոր բանած հողին վրայ սև սև նշաններ կերեւան, շատ անգամ ալ ածուխի կտորուանք:

Դ. Գետերուն կամ վազուկ ջրերուն եզերքը կրտեսնուին ածուխի փշրանք կամ կտորուանք:

Ե. Զիւթային վազուկ ջրերն ալ ածուխ գտնուելուն նշան են:

Զ. Ուսկից որ սևագոյն կաւ կելլէ, յայտնի նշան է որ հոն ածուխի հանք ալ կրգտնուի:

Ետնք սովորական նշաններն են. բայց փնտռելու ատեն դիտելու է ձորերուն մէջ լեռներուն մօտերը, ուր որ աւելի դիւրաւ աչքի կրզարնէ ամէն տեսակ հողերուն զանազանութիւնը. և թէ որ աս բաւական չլլայ՝ պէտք է տեղ տեղ հողը կտրրտել ու պէտք եղած փորձերն ու զըննութիւնները ընել. և թէ որ ստոյգ կերպով գտնես ածուխի պզտի կտոր մըն ալ՝ անտարակոյս անտեղուանքը կրգտնուի ածուխի հանքը:

Շատ անգամ փորելու ատեն ածուխի հանքին չհասած՝ կը հանգիպի մթնագոյն կրային հողի կարգ մը, որուն մէջ կրգտնուին տեսակ տեսակ խոզունջներ և եղ ջիւրաձև խոզունջներ, որ ամենիժ կըսուին. անմիջապէս աս հողին տակն է ածուխին հանքը:

Նոս տեղս քանի մը խօսքով յիշենք նաև Եւրոպայի գլխաւոր ածխահանքերը:

Լոնտոն մեծ ածուխի հանքերը

Լոնտոնի ու Կոլտիայի մէջ են, անանկ որ միայն Կիւքասի ածխահանքին մէջ վաթսուն հազար գործաւոր կը բանի կըսեն, և թէ անգղիացուց հարստութեան մեծ պատճառն աս է: Գաղղիայի հանքերը իրաւ է որ Լոնտոնի հանքերուն չափ մեծ չեն, բայց թուով խիստ շատ են, այսինքներկու հարիւրերեսուն ու վեց ածխահանք: Պելճիան աս կողմանէ շատ հարուստ է, մանաւանդ Մոնս, Իիէթ և Շարլըրուա քաղաքներուն քովի մեծամեծ ածխահանքերը, և բոլորին թիւը կը հասնի ինչուան իրեք հարիւր յիսուն. և կըսեն թէ քսան հազար հոգի կը բանին անոնց մէջ: Գերմանիայի մէջ ածխահանք քիչ կայ, եղածներն ալ առատ ածուխ չեն բերեր և տեսակը լաւ չէ. իսկ Շուետ, Կորվեկիա և Ռուսաստան գրեթէ ամենեւին չունին: Իտալիայի, Օուիցերիի, Սպանիայի և Փորթուգալի մէջ խիստ քիչ կը գտնուի: Եւրոպայէն ետքը՝ մեծամեծ ածխահանքեր ունի Ամերիկան. իսկ Ասիայի ու Աֆրիկէի մէջ գտնուի նէ ալ ինչուան հիմա ետեւ է ինտոլ ու հասող չէ եղած:

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Կէս Կամ Պաէնս:

ԼԵՆԱՐՏԻՍ մէջ ինչուան հիմա տեսնուած թէ ծովու և թէ ցամաքի կենդանիներուն մէջ ամէնէն մեծը կէտն է, որ պալէնա ալ կըսուի՝ ձիագետին, ունգեղ ջիւրը և փիղը ասոր համեմատութեամբ մէյմէկ պզտի կենդանիներ կըսեպուին: Ոմանք կըսեն թէ կէտը ինչուան 300 ոտք երկայնութիւն կունենայ, և ծանրութիւնը ինչուան 150,000 քիլոկրամ կը գնեն. բայց հիմակուանները 60էն

1 Արտ ԳԼԵԼԸ: